

5104

ԱԻ ՓՈՂՅԱԲԻ հրատարակութիւն թիւ 1



ԿՈՉ ՄԵ

ՄԵՂԱԻՈՐԻՆ

∞



ՊԼՅՈՒԹ

ՏՊ. ՏԵՐ ՑՈՎՀԱՆՆԵՍԻԱՆ

1928

241

4-72

241
4-72

5104

— 1 —

1 OCT 2009

ԿՈԶ ՄԸ ՄԵԴԱՀՈՐԻՆ

Երեկոյ մը, տարիներու բեռին տակ ընկածուած շինացի ծերունի մը, որուն դիմագիծը ներքին տաղնապի մը գոյութիւնը կը մատնէր, մօտենալով միսիոնարի մը, հետեւեալ կերպով արտայայտուեցաւ. «Ե՞ս ծեր մարդ մըն եմ: Սա մարը մտնող արեւին նման իմ կեանքիս արեւն ալ չուտով մարը պիտի մտնէ, բայց առանց տառապեալ հոգւոյս մնայուն հանգիստ մը զտած ըլլալուս: Գոնֆուկիոսի գրածները, Պուտուայի կրօնը, այ՛ս հայրենիքիս բոլոր կրօնքները սերտեցի, անոնց մէջ թէև բարձր գաղափարներ դըտայ, ու ճշմարտութիւններ սորվեցայ, բայց անոնք ինծի խաղաղութիւն չկրցան տալ:» Եւ պահ մը խորհրդաւոր լուութենէ յետոյ շարունակեց «Բայց, տէ՛ր, սա իմ մեղքերէս ի՞նչպէս կրնամ աղատուիլ:

Զինաստանի կրօնքները չէին կրցած այդ հարցման պատասխան տալ, ու ահս վերջապէս ծերունին զտած էր մէկը որ մեղքէն աղստուելու միջոցը կրնար ցուցնել իրեն:

Ու հիմա, բարեկամո, միւնոյն հարցումը կ'ուզգուի նաև քեզի: Թու մեղքերէզ ի՞նչպէս պիտի աղատուիս: Մակարույժի մը նման կեանքիզ չի թը ծծող, ոիրադ վատթարացնող, հուշակեց ՀԱՅ ՀԱՅ.



38653-67

զեր մթագնող, անդորրութիւնդ խանգարող վերջապէս իրենց պժգալիութեամբը քեզ զերի վարող մեղքերէդ ի՞նչպէս պիտի ազատուիս:

Թերեւս ներկայիս այս խնդրով շատ չես զբաղիր, բայց երբ նկատի առնես պիտի տեսնես որ կեանքիդ ամենալուրջ խնդիրն է այդ: Շատ անգամներ մեղքի զգացումը մտքէդ կը հեռացը-նես. բայց և այնպէս զայն չես կրնար բոլորովին մոռնալ: Ուշ կամ կանուխ մեղքդ քեզ պի-տի գտնէ, ու այլևս անկարելի պիտի ըլլայ քեզ համար անոր ճիրաններէն ազատուիլ: Ուրեմն ինչո՞ւ այդ խնդիրը հիմ՞ա չլուծես: Ի՞նչու համար մեղքերէդ հիմա' չփրկուիս:

ՄԵՂՔԻ ԻՐԱԿԵՆԱՌԻԹԻԼԻՆԸ - կը գանուին այնպիսիներ որոնք ծաղրանքով կ'արտայայտուին մեղքին հանդէպ, ու անոր իրականութիւնը կ'ուրանան: Բայց մեղքը ու անոր հետեւանքը սոսկալի իրականութիւններ են: Մեղքը մարդուս սրտին մէջ սիրոյ տեղ ատելութիւն, բարութեան տեղ չարութիւն, մաքրութեան տեղ պղծութիւն, խաղաղութեան տեղ նախանձ ու կռուասիրութիւն կ'ստեղծէ: Մեղալից ունակութիւնները իրեւ երկաթեայ կապանքներ կը կապտեն հոգին, ու խղճմանքի խայթով կը տանջեն զայն: Մեղքը մարդկային բոլոր ուժերը կործանող շղթայ մըն է: Անբնական իղձեր հոգւոյն խաղաղութիւնը կը խանգարեն: Մահ-

ուան ու զատաստանի կիսովին արթնցած վա-խերը մաւթ ամպերու նման կը կուտակուին մե-զաւորին զիսուն վերիւ: Յոյսը կը մեռնի, ու անոր հետ մէկտեղ ալ կը դադրի պայքարը, և մեղաւորը կը յանձնէ իր կեանքը սեւ մելամազ-ձառութեան և կամ անամօթ խայտառակութեան: Բայց Քրիստոս Յիսուսով եղած փրկութիւնը մե-ղաւորը իր բոլոր մեղքերէն ու չար ունակու-թիւններէն կրնայ փրկել: մեղքին ամենախո-րունկ վիրապէն, դինեմոլութեան ու զեղիսու-թեան գժոխային կեանքէն կրնայ ազատել: Խա-ւարէն սքանչելի լոյսի, սատանայի իշխանու-թենէն Սատուծոյ կը դարձնէ, ու խղճմանքի խայթին տեղ ներումի ուրախութիւնը և Սատու-ծոյ խաղաղութիւնը կը պարզեւէ, ու մեղքի զերութեան տեղ ալ Սատուծոյ զաւակաց փառա-ւոր աղատութիւնը: Ո՞հ, ի՞նչ սքանչելի, ի՞նչ հիանալի է փրկութիւնը Անով, որուն անունն է «Սքանչելի»:

ՄԵՂՔԻ իրականութիւնը ուրացողին դէմ վիճելու նպատակ չունիմ: Սյալիսիին հակառա-կութիւնը Ս. Գրոց ու անոր Սատուծոյն դէմ է: Ե՛ս Ս. Գրոց ըսածներուն կը հաւատամ. և զա-նոնք իմ ներքին փորձառութեանն համապա-տասխան կը գտնեմ: Ս. Գիրքը կ'ըսէ. «Ամէնը մեղք զործեցին, և Սատուծոյ փառքէն պակսած են» (Հոմ. 3.23): «Ամէնը մեղանչեցին» (Հոմ.

5. 12): Քու խղճմտանքդ քեզի կը յայտնէ սա
լրականութիւնը թէ մեղանչած ես: Եվիս, 2. 12.
համարը մեղքի մէջ ապրողներուն համար կ'ըսէ
թէ անոնք յոյս չունեցողներ և աշխարհի մէջ
անտառուածներ են: Մեղաւորը յանցաւոր է, ան
«արդէն դատապարտուած է»: Եսայի մարգարէն
կըսէ, «Զերու ձեր Աստուծոյն մէջտեղ բաժանում
ձգողը ձեր անօրէնութիւնները եղան, և ձեր մեղ-
քերը անոր երեսը ձեզմէ ծածկեցին:» Աս
կը նշանակէ թէ Աստուած քու հայրդ չէ.
«Քանզի ան որ մեղք կը գործէ: Սատանայէն է» (Ա. Յով. 3.8): Աստուծոյ բոլոր հոգեւոր օրէնուշ-
թիւններէն, զորոնք Աստուած սիրով քեզի
տալ կ'ուզէր, զրկուած ես: Խաղաղութինէ, ու-
րախութինէ, Աստուծոյ ընկերակցութենէն և
քրիստոնէական կեանքի փառաւոր իրականու-
թիւններէն բոլորովին զրկուած ես: Ներկայ
կեանքիդ համար այս սչափ, հապա հանգերձեա՞լը: .
Յիսուս ըսաւ, «Զեր մեղքերուն մէջ պիտի մեռ-
նիք. ուր ես կերթամ, դուք չէք կրնար գալ:» (Յով. 8.21): Ու երկնքի համար ըստուած է «Եւ
հոն բնաւ անմաքրութիւն մը պիտի չմտնէ ոչ
ալ պղծութիւն ու ստութիւն գործող մը:» (Յայտ
21. 27): «Արդ մարմինին գործերը յայտնի են,
որ ասոնք են, չնութիւն, պոռնկութիւն, պղծ-
ութիւն, զիճութիւն, կոպազտութիւն, կա-
խարդութիւն, թշնամութիւն, կոփիւներ, նա-

խանձներ, բարկութիւններ, հակառակութիւն-
ներ, երկպառակութիւններ, բաժանու մներ,
չար նայուածքներ, մարդասպանութիւններ,
զինովլութիւններ, անառակութիւններ, և ինչ
որ ասոնց նման են, զոր հիմակուրնէ ես ձեզի կը
զրուցեմ, ինչպէս առաջուրնէ ալ կը զբուցէի,
որ այսպիսի բաներ գործողները Աստուծոյ ար-
քայութիւնը պիտի չժառանգեն:» (Գաղ 5.19-21)
Ուրեմն այս բացայաց ճշմարտութեանց հան-
դէպ ինչպիսի զիրք մը պիտի բռնես: Մեղքերէդ
ինչպէս պիտի ազատուիս:

Շատ մարդիկ ինքինքնին կարդարացնեն
ըսելով թէ իրենց զործած մեղքերուն չափով ալ
բարիք կը գործեն: Մինչդեռ Ս. Գիրքը մար-
դը մասամբ բարի և մասամբ չար չճանչնար,
այլ կամ բարի, կամ չար, կամ Աստուծմէ, կամ
սատանայէ: Յիսուս ըսաւ, «Սարդ մը չիրնար
երկու տիրոջ ծառայութիւն բնել:» և՝ «Ան որ
ինձի հետ չէ ինձի հակառակ է» (Ա.մէն բարի ծառ
բարի պառող կուտայ, և չար ծառը չար պառող
կուտայ: Բարի ծառը չիրնար չար պառող տալ,
ոչ ալ չար ծառը բարի պառող տալ» «կամ ծառ
բարի ըրէք, ու անոր պառողը բարի, կամ ծառը
չար ըրէք ու անոր պառողը չար. վասնզի ծառը
պառողէն կը ճանցուի....: Սրտին աւելցու-
քէն բերանը կը խօսի: Յակորոս կրսէ, «միթէ
ազրիւր մը միւնոյն բերնէն անոյշ ու լեզի կը

բղիսէ»։ Վերոյիշեալ խօսքերը պարզապէս կը յայտնին թէ մարդ մը կամ բարի է և կամ չար։ Մարդ մը միենոյն ժամանակ թէ՛ բարի թէ՛ չար ընար ըլլալ։ Պատճ առարանելու պէտք չկայ, քանզի Աստուծոյ խօսքը թէ ներկայի և թէ յաւիտենականութեան համար վըձական է։ Աստուծած մեղաւորին ո՛չ մէկ դործին կը հաւնի։ Մեղաւորը չատ մը բարի գործեր կրնայ դործել, և պատռոյ արժանի կեանք մը վարել, բայց այդ կերպով՝ իր մեղքերը չըկրնար քաւել, և ոչ ալ Աստուծոյ առջև ընկուռելի ըլլալ, ցորչափ իր սիրաց ու զիզ յարարեռութեան մէջ չէ անոր հետ։

ՓԲԿՈՒԹԵԱՆ ՃԱՄՄԱՆ. — Աստուծած մեղաւորը իր մեղքերուն համար պատճել չուզեր, հապա կ'ուզէ որ մեղաւորը իր մեղքերէն հրաժարի, զարձի զայ ու Յիսուսի սուրբ արեանը միջոցով շնորհք զանէ։ Աստուծած բաւաւ «Անոր անունը Յիսուս զնես, քանզի անիկա իր մալպար դը իրենց մեղքերէն պիտի փրկէ.» (Մաթ. 1.21); Ան մեղաւորը կը հրաւիրէ ու կ'ըսէ «Ան որ ինձի կուգայ, ընաւ գուրս պիտի չհանեմ.» Յուլ. 6.37

«Բանի անառակ որդին իր օտարութեան կեանքէն գոն էր, իր հօրը տունը իրեն համար հրապոյր չէր կրնար ունենալ։ Մեղաւոր մը զԱստուծած գտնելու համարական միան չէ, Գոծք Աստուծ. 17, 27։ Փնտը րոզը կը զանէ. Դուկ. 11.9։

և իր մեղաւոր ըլլալը զիտնալու մէտքը ունի։ Թէկ ժամանակի մը համար մեղաւորը զուտրօն թիւններ զինք գոն ձգեն. թէկ Աստուծոյ հանդ զէպ ծարաւ մը չունենայ իսկ, ինքնիրեն եկող մեղաւորը կ'սկսի լաւ բաներու վրայով մտածել, որով մն զքը իր հրապոյրը կը կորսնցնէ։ Մեղաւորը խոնմանքի խայթով կ'սկսի տանջումիւն։ իր նախատած Հօրը հետ հաշուուելու փափաք մը կ'արթնայ մէջը։ Հայրական սիրով սիրով վիրաւորած ըլլալը կը հասկնայ, ու խորապէս զգալով թէ յաւիտենական մերժում մը իր արժանի պատիմն է կը հառաչէ ու կ'ըսէ «Հայր ալ արժանի չեմ քու որդիկ ըստելու. . .»։

Իր ներքին վիճակէն գեղոն չեղող անհատ մը չկրնար զիասուած գտնել։ Երբ մեղաւորը իր մեղքերուն պիտալիութիւնը զդայ, իր մէջ կ'արթնայ աւելի լաւ ըլլալու փափաք մը ու ինքնարերաբար Աստուծոյ զանեալով կըսէ «պիտի երեմ ու հօրս երթամ։

ԶԱՍՏՈՒԾԱծ գտնել զժուար չէ, հարկ չլայ երկայն ճամբորգութիւն ընել, այլ Զայն փնտը սելու կերպը պիտնալ պէտք է միայն։ Աստուծած մեղմէ հետո չէ, Գոծք Աստուծ. 17, 27։ Փնտը րոզը կը զանէ. Դուկ. 11.9։

ՓՆՑՑԵԼԱԽԻ կերպը Անկեղծ փափաքով ու ուզիզ հպատակափ Զինքը փնտուղներուն Աստուծած ինքնինքը կը յայտնէ։ Փնտուղը խոնուոր-

հութեամբ, անկեզծութեամբ ու վստահութեամբ
Անոր գալու է, հաստատ որոշումով թէ՝ այլես
իր հին կեանքին պիտի չլերազանայ:

Սնառակ որդին իզուր փնտուած պիտի ըլ-
լար իր հայրը, իր անհառակութեան երկրին մէջ:
Զայս գիտնալով՝ ըսաւ, «Ելիմ երթամ իմ հօրս»:
Բոլոր սրտով ու Աստուծոյ ծառայելու որոշումով
Դարձողներն են որ Զինք կրնան գտնել: Ու մանք
Քրիստոնեայ ըլլալ ուզելով յաւ որոշումներ կը-
նեն, բայց այդ բաւ չէ ինքնին: Ոչ ալ միմիշ-
այն քրիտոնեաներու խումբին միանալը, եկե-
ղեցւոյ անդամ ըլլալը և եկեղեցւոյ գործերով
զբաղելը փրկութիւն կը խոստանան: Հոգին
Աստուծոյ ծառաւելու և ամէն բանէ աւելի Զայն
խնդրելու է: Աստուծոյ անհաճոյ եղողը առէն
բաներէն բալորզին հրաժարելու է, քանզի Աստ-
ուած մեղաւորին անսուրբ գործերուն չկրնար
հազորդ ըլլալ: «Թող ամբարիշաը իր ճամբայէն
ու անօրէն մարդը իր խորհուրդներէն հրաժարի,
և Տէրոջը դառնայ, ու Անիկա պիտի ողորմի
անոր, վասնզի Անիկա առատապէս կը ներէ:»
(Եաս. 55.7)

ԱՊԱԾԽԱՐՈՒԹԻՒՆ. Մեղքը չդադրած՝ ար-
գարութիւն չկրնար սկսիլ: Մեղաւորներուն հա-
մար Աստուծոյ պատգամը միշտ նոյնը եղած է:
Մարգարէները, Յովհաննէս Մկրտիչ, Յիսուս
ու անոր առաքեալները նոյն կտրին վրայ կը

ծանրանային, այն է ապաշխարութեան պէտքը:
Բայց ապաշխարութեան նշանակութիւնը ի՞նչ է:
Ապաշխարութիւն կը նշանակէ մեղքին համար
զզչալ ու անկէ հրաժարիլ: Դործուած մեղքե-
րուն և ոչ թէ անոնց պատճառած պատիժին կամ
ամօթին համար ցաւիլ, քանզի այդ պիտի նշա-
նակէր ոչ թէ չարիքին՝ այլ անոր պտուղին հա-
մար ցաւին ոչ թէ դողութեան մեղքին՝ այլ
ձերբակալուած ըլլալուն անձառակութեան հա-
մար ցաւիլ, ինչ որ իսկական եսասիրութիւն է:
«Վասնզի Աստուծոյ ուզածին պէս եղած արտմու-
թիւնը փրկութեան համար ապաշխարութիւն
կը գործէ, որը զզչալու բան չէ բայց աշխարհի
տրտութիւնը մահ կը գործէ» (2 Կոր. 7.10):

Ապաշխարութիւն կը նշանակէ՝ ալ մեղսա-
լից արարքներու մէջ չչարունակելու որոշումով
մեղքէն հրաժարիլ՝ Անոնք որ ապաշխարած
ենք» կըսեն բայց ակաւին իրենց հաճոյ եղած
գործեր կը գործեն Աստուծոյ կամքը անտեսե-
լով, և իրենց հին մեղքի ճամբուն մէջ կը շա-
րունակեն քալել՝ բնաւ ապաշխարած չեն: Ու
անոնք որ իրենց գործած անիրաւութիւնները
չեն ուզեր խոստովանիլ ու հասուցանել, անոնք
որ վրէժխնդրութեամբ ու ատելութեամբ լեց-
ուած են, ուրիշներուն չեն ուզեր ներել, չեն
կրնար Աստուծմէ թողութիւն գտնել: Կարդա-
նեակ. 33.15-16: Մար. 11.25-26: Մաթ. 18.23.35:

ՀԱԽԱԾՔ. Մեղաւորը Աստուծոյ զէմ ապստամբ մըն է։ Աստուծած գտնել ուզող մեղաւորը Անոր հետ հաշտուելով սրանց Անոր յանձնուելու է։ Բանտապետին սա հարցման թէ՝ ինձի ի՞նչ պէտք է ընկել որ փրկուիմ», Պօղոս և Շիրզա պատասխանեցին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսի, ու պիտի փրկուիս»։ Հաւատքի միջոցով է որ Աստուծոյ կը համնինք և անոր խոստումը կ'իրացնենք։ Առանց հաւատքի զԱստուծ գտնել, մեղքերէն փրկուիլ անկարելի է և ոչ իսկ լոկ պատական Քրիստոսի մը հաւատալով կրնանք փրկուիլ։ Հաւատալու ենք թէ Քրիստոս մեր մեղքերուն համար մեռաւ ու յարութիւն առաւ, և որուն արիւնը մեզ ամէն մեղքէ կը փրկէ։ (Գործ Առաք. 15.1-5։ Ա.Ցով. 1.5)։ Ահա այս հաւատքով Անոր յանձնուելով ու իր խոստամունքները իւրացնելով է որ կը փրկը ուինք; Իր բոլոր մեղքերով մէկտեղ Քրիստոսի խնացն առջեւ խոնարհութեամբ եկող մեղաւորը միայն կրնայ փրկուիլ։

Հաւատքը վստահութիւն կը ներշնչէ։ Պէտք ըստ, «Հաւատացինք ու զիտցանք.» ճըշմարիտ հաւատքը որ Աստուծոյ կը համնի փրկութեան համար, անշուշտ մեղքերու թողութեան զիտակցութիւնը կը բերէ։ (Ա.Ցով. 5.10.)

Աստուծոյ խոստմանց վառաւորագոյնը իր հայրութեան խոստումն է (Ա.Ցով. 3.1)։ Մեղաւորը Աստուծոյ զալով՝ իր մեղքերէն կը մաքրուի, չար սիրտը կը նորոգուի ու նոր կեանք մը կ'ստանայ: (Բ.Կոր. 5.17)։ Աստուծոյ գօրութեամբ՝ մեղքէն ազատ, բարի, խաղաղ, անպատմելի ու փառաւորեալ խնդութիւնով լցուն, իր մէջ Աստուծոյ ներկայութեանը զիտակից, երկնային հօրը հոգածութեանը յանձնուած կեանք մը կ'սկսի ապրիլ։ Մահն ու գերեզման այլևս վախ չեն աղջեր, քանզի մահուան խայթոցը մեղքն է, ու մեղքին ոյժը՝ օրէնքը։ Բայց զոհութիւն Աստուծոյ որ հաւատացեալին յազմթութիւն կուտայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռքով։

Հաւատացեալը ուրախ է, քանզի սիրտը մաքուր է, ուրախ է քանզի զիտէ որ ամէն բաները բարիի գործակից կ'ըլլան անոնց որ զԱստուծ կը սիրեն ուրախ է, քանզի իր կեանքը, յաւիտենական կեանքի աղբիւրը եղող Աստուծոյն հետ միացած է, ուրախ է, քանզի զիտէ որ ան որ կը հաւատայ Անոր, թէև մեռնի պիտի ապրի, յաւիտեան, «Վասնզի Աստուծած այնպէս սիրեց աշխարհը, մինչև իր Միածին Թրդին տուաւ, որպէսզի ամէն ով որ անոր հաւատայ՝ չկրոսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ»։ Ու ահա այն Յիսուսը կ'ըսէ, «Եկէք ինձի, բոլոր յոզնած ու բեռնաւորուածներ, և

ես ձեզ ոլիտի հանգչեցնեմ», «Ուստի, ինչպէս
կ'ըսէ Հոգին Սուրբ, այսօր եթէ Անոր ձայնին
ոլիտի լոէք, ձեր ոլիրտերը մի՛ խստացնէք»։
(Երք. 3. 7-8)։



Դիմել

J. D. Crose
American Press No. 9
Beirut